

ՍԻՐԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ե. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

1931-ՓԵՏՐՈՒԱՐ

Թիվ 2

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ

(ՀՐԱՄԱՅՈՐՆԵՐ ԵՒ ՀՆԱԶԱՆԹՈՐՆԵՐ ՊԼՏՔ ԵՆ)

Երբ կարդապահութիւն կ'ըսենք՝ չկարծուի թէ բարեկրթութեան կամ քաղաքավարութեան կ'ակնարկենք։ Ասոնք շատ աննշան կը մնան մեծ ազոյն այն սկզբունքին քով՝ որ եկեղեցական նուիրապետութենէն անբաժանելի է, և այնքան կարեոր։

Շատերու անձանօթ է այն, ոմանց կողմէ թիւր ըմբռնուած՝ և ուրիշներէ անտեսուած, թէպէտ անոր վրայ այս կամ այն տեսակէտէ ուշադրութիւն հրաւիրած են այս էջերը, և մերթ ակնարկութիւններ եղած են հայ կրօնական Մամուլին մէջ։

Կարդապահութիւնը բոլոր կաղմակերպութեանց կեանքին ու յառաջդիմութեան էական պայմաններէն մէկն է։ Ընկերայնութեան գաղափարէն անանջատելի է, վասնզի անհրաժեշտ կը գառնայ առաջին վայրկեանէն՝ երբ անհատներ խմբաւորումներ կազմելու կը ձեռնարկեն։ Օգտապաշտական հնարք մըն է ան, որ կուռք-սկզբունքի մը վերածուած է մարդկային ընկերութեան մէջ։ Ամբողջին օգտին համար մասերու գործակցութեան առաջին պայմանն ըլլալով՝ իրեն գոյութեան պատճառ և նպատակ ունի խումբին շահը։ Այդ շահը գրուած է խումբը կազմող անհատներուն կողմէ՝ անշուշտ որպէսզի ան վերագառնայ նորէն անհատներուն։ Եահ բառը կը գործածենք հոս իր սովորական և աշխարհիկ իմաստով։

Եկեղեցին ալ կաղմակերպութիւն մըն է՝ ապրելու և յառաջդիմելու սահմանուած։ Կը ծառայէ որոշ նպատակի մը, և ըլլալով անհատներու խրմաքաւորում մը՝ այսինքն հաւատացեալներու ժողովը՝ այս աշխարհի վրայ իր գոյութեան պայման ունի կարդապահութիւնը։ Պարտքերու եւ իրաւունքներու ճիշտուորում մը եկեղեցին ալ մարմին շիղեր կուտայ, վասնզի եթէ ոչ մարդկային, գէթ մարդոցմէ կազմուած հաստատութիւն մըն է այն։

Ընդդեցինք «ոչ-մարդկայինը»ը, վասնզի այս հանգամանքը կ'որոշէ եւ կեղեցին ուրիշ կաղմակերպութիւններէ, և կը գասաւորէ զայն տարեր ստորագութեան մը ներքեւ։ Արդարեւ, եկեղեցին աստուածային հաստատութիւն մըն է։ Տէրը պիտի շինէր զայն (Մատթ. ՃԶ. 18)։ Աստուած դրաւ անոր մէջ իր պաշտօնեաները (Կոր. ՃԲ. 28) Քրիստոս է անոր գլուխը (Եփ. Ա. 22, 23) կեն-

դանի Աստուծոյ կը պատկանի ան (Տիմ. Գ. 15)։ Այսպէս է՝ անշուշտ՝ վասնդի անոր պատճառն ու նպատակը աստուածային են միանդ ամայն։ Պատճառը՝ Աստուծոյ անսահման սէրը, և նպատակը՝ մարդոց սրբացումը և մերձեցումն առ Աստուած։

Յայտնի է ուրեմն՝ որ եկեղեցւոյ կազմակերպութեան և կարգապահութեան սկզբունքը ըստ էութեան — եթէ ոչ, չափով մը, ըստ ձեւին — կը տարրերի աշխարհիկ միւս կազմակերպութիւններէ։ Կարգապահութիւնը հոս հնարք մը չէ մարդոց դրած մէկ նպատակը իրադործելու համար, Մարդիկ չէ որ կը հետապնդեն իրենք իրենց շահը, այլ պարզապէս կը հնազանդին Աստուծոյ կամքին՝ որ իրենց շահը իրենց կը ցուցնէ։ Մնաց որ՝ այս շահն ալ տարրեր է աշխարհիկ կազմակերպութեանց հետապնդածէն։

Եկեղեցւոյ կառավարութեան մէջ ուղղութիւնը վերէն կու գայ։ (Չենք ակնարկեր անշուշտ տնտեսական կամ նիւթական գործառութիւններու՝ որոնք յարակից են հոգեորական-վարչական գործերու)։ Եկեղեցւոյ պաշտօնեանները — երբ մանաւանդ գիտակից սպասաւորներ են ասոնք — գործիքներն են Աստուծոյ կամքին, և իրենց իշխանութիւնը կը ստանան Անկէ ուղղակի, և ո՛չ թէ զիւենի ընտրող մարդոցմէ։ Պօլոս Առաքեալ կը վարդապետէ։ «Զգոյշ կացէք անձանց և ամենայն հօտիդ, յորում եղ զնեզ Հոգին Սուրբ Տեսուչն՝ նովուել զժողովուրդ Տեառն»։ Վերը ակնարկեցինք Ա. Կոր. ԺԲ. 28-ին։ Ա. Պօղոս հոն ալ եկեղեցւոյ պաշտօնեանները կը ցուցնէ որպէս «անոնք՝ զորս Աստուած դրաւ եկեղեցւոյ մէջ»։ Հո՛ս է ահաւասիկ հանգոյցը մեր նիւթին։

Չեռնադրութեամբ Տիրոջ կողմէ իշխանութեան այդ տրւչութիւնն է (Մատթ. իր. 19, Յովհ. ժԶ. 13, Մատթ. ԺԲ. 18, ևն) որ տարրերը շարժառիթներ կը դնէ եկեղեցւոյ պաշտօնէութեան՝ հրամայելու և հնազանդելու։ Կը դնէ նաև ծանր պարտաւորութիւններ՝ թէ՝ ստորագաս և թէ գերադաս պաշտօնեաններու վրայ միանդամայն։

Ահա՛ այդ պարտաւորութեանց մասին տղիտութիւնը կամ անոնց անտե՛ սումը, մէկ կողմէն թեմակալ եպս.ներէ և ծխատէր քահանաներէ, և միւս կողմէ եկեղեցւոյ անդամներէն և պաշտօնեաններէն, անդործութեան և կազմալուծութեան երեսոյթին ներքեւ կը տառապեցնէ մեր Եկեղեցին։ Անդործութիւնը բախնք՝ վասնդի այս բառը միայն բաւական է որակելու համար համեմատութիւնը մեր Եկեղեցւոյն ըրածին և անոր կոչման իրմէ պահանջածին։

Թերութիւններ ձազկող և յորդորներ տուող դրիչներ շատ ունինք. թերեւ չափէն աւելի շատ։ Անկարգապահանութիւնը մենք չենք դատապարտեր իրը (ցեղային թերութիւն), ո՛չ ալ իրը ազգային նկարագրի պակասութիւն, ո՛չ իսկ իրը մեր պատմութեան ահաւոր պայմաններուն հետևանքը։ Անոնք եթէ իրը բացատրութիւն ունէ արժեք ունին ալ՝ աննշան ու երկրորդական կը մնան, մեր համոզումով, մեր թերութեանց — զորս ազգէն աւելի անհատներու վերագրել ուղիղ կը գտնենք — մեծագոյն պատճառին քով, այն է՝ քրիստոնէական կրօնի հշմարտութեանց նկատմամբ տղիտութիւն կամ թերի ըմբռնումներ, կա՛մ ալ անոնց հանդէպ սրտեռանդն ու մոտպիւր նու իրումի պակաս։

Այս տղիտութեան և անկարգութեան ցաւալի ցուցադրութիւն մըն էր երկար ատենէ ի վեր կոլիքորնիոյ թեմին մէջ խնդիր եղած երբեմնի քահանայ, իսկ այժմ կար-

142

գալոյց Խաչիկ Գոռուզեանի ելոյթը : Գոռուզեանի յանցունքին մանրամասնութիւնները անձանօթ են մեղի : Եթէ չենք սխալիր՝ անոնք չհրատարակուեցան ալ :

Գոռուզեան պատժուեցաւ իրրև ըմբոստ և անկարգապահ՝ որքան որ կը յիշենք, և կալիքորնիոյ թեմակալ Առաջնորդ Գեր . Տ. Գարեգին Եպս . Տրավոլոնի կարգալոյն յայտարարեց զոյն և ըստ այնմ տեղեկագրեց իջմիածին : Անկարգն ալ բողոքեց իջմիածին — այս՝ իր արդար իրաւունքն էր, պէտք է ըսել — բայց Գեր . Հոգեւոր Խորհուրդը իրաւացի գտաւ Առաջնորդ Սրբազնին վճիռը : Գոռուզեանի յանցունքին մանրամասնութիւնները զիտնալ անհրաժեշտ ալ չէ : Երբ Առաջնորդը կը վճոէ, և պատժուածին Գեր . Հոգ . Խորհրդին վճարեկման համար զիմումը կը ձախողի՝ խնդիրը ալ ո՛չ մանրամասնութեան ո՛չ ալ աւելի հետաքրքրութեան կը կարօտի : Տ. Գարեգին Եպս . ի կողմէ կարգալուծմոն յայտարարութիւնը, ինչպէս նաև վերջերս հրատարակած յորդորագիրը խաղաղ ու անաչառ զատումի մը և քրիստոնէական հայրական նիրող ոգիի մը բոլոր հաւասարիքները կ'ընծայեն : Գեր . Հ. Խորհուրդի երկար պաշտօնական վճարութիրը, որ ամրոգչութեամբ հրատարակուած է Փառու Հայուսանեայցի այս տարւոյ Յունավարի թիւին մէջ՝ լիովին կը հասաւան ասիկա : Լսեցէ՞ք սակայն ժպրհութիւնը հետափին, որ ինքզինքը Հյո . Առք . Ռւդ . Եկեղեցիէն դուրս յայտարարելէ ետք՝ տակաւին «այնու վերապահել կը կարծէ իր քահանայական կոչումը և քահանայազործելու իրաւունքը ! » . . .

Գոռուզեանի խնդիրը՝ տեղական խնդիր մըն է անշուշտ, և մենք, այդ պատճառով, կանգ պիտի չառնէինք անոր վրայ՝ Եթէ մեր խօսքը կարգապահութեան մասին չըլլար, նաև Եթէ զէթ մասամբ այդ ըմբոստին խելքով պաշտօնեաներու մէր Եկեղեցին մէջ հոս հօն գտնուելուն մասին կասկած չունենայինք :

Վերջապէս՝ այս անգամ կ'ուզենք շեշտել պէտքը մեր Եկեղեցին մէջ հրամանի և հնազանդութեան : Մին սիրով, արդար և վճռական . միւսը՝ դարձեալ սիրով, հեղութեամբ և անձնութիրութեամբ : Կրօնական-եկեղեցական խնդիրներու մէջ՝ կրօնական պարտաւորութիւններ են այս երկուքն ալ : Յետոյ՝ զինուրութիւն մըն է եկեղեցականութիւնը. պէտք չէ բնաւ մոռնալ ասիկա : Ամէն հրաման՝ բանակին յազթութեան սիրոյն, ամէն հնազանդութիւն՝ դարձեալ նոյնին սիրոյն,

Մեր Եկեղեցւոյն վերականգնման ամէնէն անհրաժեշտ պայմաններէն մէկն է որ ունենանք Ա. Պողոսի հովուական թուղթերուն ոգիսվը տոգորուած՝ հրամայել գիտող եպիսկոպոսներ, իրենց կարգին ըլլալով հնազանդ Հայրապետին : Եպիսկոպոսներ, արթուն՝ ուղղափառ վարդապետութեան անազարտ պահպանումին, նախանձախնդիր՝ Եկեղեցւոյ աւանդութեանց ամբողջ մնալուն, խստապահանց՝ քրիստոնէական բարոյականի մարդկային տկարութեան ներածին չափ անթերի գործագրութեան . և հարկ եղած ատեն խարազանն ի ձեռին՝ երբ պէտք ըլլայ կեղծաւորներն ու անհաւատները Աստուծոյ Սուրբ Տունէն դուրս հանել, հարկ եղած ատեն պատրաստ իր աստուածատուր իշխանութիւնը գործածելու պայծառուղութեամբ մը, ի ձեռին ունենալով պատժի և վարձատրութեան զէնքերը :

Միւս կողմէն պէտք են նաև իրմէ զերագասին օրինաւոր հրահանգներուն փութով հնազանդիլ զիտցող քահանաներ կամ վարդապետներ, անձնուէր՝ ժողովուրդի ծառայութեան մէջ, թանկագին գործակից՝ իրենց առաջնորդին, ազգեցիկ օրինակ հաւատացեալներու, և սիրով ուսմանց :

Պարտաճանաչ ու կարգապահ՝ ահաւասիկ մեր բոլոր հայ Եկեղեցականներէն պահանջուած յատկութիւններէն մէջ՝ և շատ կարևոր մէկը՝ նուիրապետութեան ո՛ր աստիճանին վրայ ալ որ ըլլան անոնք :

S. Վ.